

2350

# ՀՐԱՄՎԵՐԱԿՈՒԹԻՒՆ

ՈՒՍՈՒՑ. ՕԳՆ. ՍԱՏՈՒԿԻ

ՀԱՅԱՍՏԱՆ  
ԴՐԱՄ

ՄԱԿԱԿԱՆ  
ՄԱՏԵՆԱԳԱՐ

5

Լուս

ԱՐ

Կամաց համար

Վահերիդ Տվյալներ  
(Պօզեր)

Հեղ. Մ. ՓԵՌԱՅԵՑ

ԹՐԴԱ. Գ. Ա. ՄԱԼԱԲԵԱՆ

Տպագր. Յ. Մ. Ակնեան

Կ. ՊՈԼԻԿ

1928

78

\$ - 25

ՍԵՓԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՈՒՍՈՒՑ. ՕԳՆ. ՄՆՏՈՒԿԻ

Լուս

78  
5-25

ԱԵՐ

ԿԱՐԱՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՊԱՅ ԱԲ (Փօքարդ)

Ա. ՓԵՌԱԵՅ

(ՄԱՏԵՆԱԺԱՐ «ՆՈՐ ԴՊՐՈՑ», թ. 5)



ԹՐԴՄ. Գ. Ա. ՄԱԼԱՐՄԵԱՆ

ՀՀԸ 2004

ՏՊԱՅ. Յ. Ա. Վեհան

Կ. ՊՈԼԻՍ

1928



7011

## ՅԱՐԱՀԱԲԱՆ

Վօլկանի Մօցարդ մէկն է այն զարմանալի եւ պէս-  
պիսուն հանճարեներէն որ երբեք տեսնուած ըլլայ: Այն  
տարիին մէջ, ուր տղաք հազիր կրնան քանի մը բառ  
քրորվէլ, անդիկա արդէն երածութեան համար կան-  
խահաս տաղանդ մը ցոյց կու տար եւ երե ան կատարե-  
լուրեան ամենաբարձր ատտիճանին հասած է, ատիկա  
արդիւնիք է անդուլ աշխատանքի եւ անհաւատալի նիգե-  
րու, ինչպէս նաև յամառ ուսումնասիրութիւններու:  
Անդիկա չեր ուզեր ունեւ միջակ բան արտադրել եւ այս  
իսկ պատճառով ան նեղինակեց մեծ թիւ մը գլուխ գոր-  
ծոցներու (սինֆօնիներ, սօնաքներ եւ օքնաներ):

Արժանի է ան սղոցմեն սիրուելու, վասն զի ան իր երիտասարդուրեան մէջ եւ որ նեղինակեց իր ամենա-  
գեղեցիկ զործեցր: Ան երիտասարդ է իր ամբողջ նեղի-  
նակուրի նենեւրուն մէջ եւ ժամանակ չէ ունեցած ծերա-  
նալու, վասնզի մեռաւ 36 տարեկանին, իր վաս-  
տին մէջ, եւ այն պահուն երբ կ'երազէր ուրիշ արտադ-  
րուրի նենեցր:

Բայց իր սխանչելի գործերուն եւ իր մեծ հանճառին համար չէ միայն որ Մօցարդի կեանքը պէս և պատմուի մեր պատահի ընթեցողներուն։ Անոնի անոր նկարագրին մէջ պիտի զտնեն ազնուականութիւն մը, վսեմութիւն մը, ընորի մը եւ բարութիւն մը. օրինակ՝ Եւ՛ բարձր բարդականութեան։ Ոչ մէկ պատահի այն հաւատարիմ ու հնագանդ եղած է իր ծնողին, եւ ցոյց տուած է այնքան արժանաւորութիւն եւ համեստութիւն իր փայլուն յաջողութիւններու ընթացքին, որ ան Մօցարդ։

ՏՊԱՐԱՆ, ԿԱԶՄԱՏՈՒՆ ԵՒ Թ-Ղ-ԹԱՎԱՀԱՌԱՆՑ  
Յ. Մ. Ս Ե Թ-Ե Ա Ն  
Ֆիւ 30, Զամարելար Եօդուռու, Կ. Պոլիս  
№ 114



39423 · 67

# ՆԱԽԱՐԵԴ ՄԴԱՅ ԱՇ

( Մ Օ Յ Ա Ր Կ )

## Ա. ՄԱՂԱՆԴ ՄԸ ՈՐ ՎՃ ՅԱՅՄԱՌԻՒԻ

«Երաւ որ, վերջին ծայր յաւակնոր եւ յամառ  
տղայ մըն է, գոչեց Պրն. Լէօբօլու Մօցարդ. ահաւա-  
սի'կ, տեսէք, չորս սունոց իր զութակովը կ'ուզէ մեր  
համերգին մասնակցիւ:

—Հազիւ վեց տարու տղեկի մը համար, բաւա-  
կան նորօրինակ բան մըն է ասիկա, ըստ տունին  
բարեկամ Պրն. Շաքնէր, որ խիստ ճարտար երաժիշտ  
մըն էր:

—Զութակի դաս առնելտալու է անոր, պատաս-  
խանեց երրորդ անձնաւորութիւն մը, Պրն. Վէնկլ,  
հոչակաւոր զութակահար մը, գգուելով խարտեաշ գր-  
լուխը մատաղատի տղուն, որ ա՛յնքան ուշագրաւ  
ճաշակ մը ցոյց կուտար իր նախասիրած արուեստին  
համար:

—Սիրելի հայրի'կ, թո՛ղ տուր որ ես իմ մասս կա-  
տարեմ ձեր համերգին մէջ :

—Ո՛չ, սիրելի Վօլֆկանկ, քու պլոտիկ զութակովդ  
չէ որ պիտի կարենայիր հետեւիլ մեզի. դեռ ուսում-  
նասիրած չես այս նուազարանը եւ պիտի նեղացնէիր  
Պրն. Վէնկլը որ պատիւը կ'ընէ մեզի նուազելու հոս,  
ընտանիքի անդամներու եւ բարեկամներու ներկայու-  
թեան :

—Կը փափաքիմ միայն երկրորդ մասը կատարել,

թախանձեց տղան, տաք տաք արցունք թափելով.  
շատ կամաց կը նուագեմ եւ մէ՛կն ալ չեմ նեղեր:

— ննդրեմ, թոյլ տուէք որպէսզի նուագէ, ըստ  
Պրն. Շաքնէր, որ շատ կը սիրէր Վօլֆկանկը. անոր  
ջութակը խաղալիկ մըն է եւ ա՛յնքան տկար ծայն  
ունի որ պիտի չխանգարէ մեր ներդաշնակութիւնը:



«Աչ որ մտիկ կ'ընէ քեզի»

— Ս.րդ, յարեց հայրը, քանի որ մեր բարեկամը  
կ'առաջարկէ, կը հաւանիմ որ նուագես երկրորդ մա-  
սը, բայց ա՛յնքան մեղմիկ՝ որ մէ՛կը չի լոէ ջութակիդ  
ծայնը, եթէ ոչ կը պարտաւորուիս դադրեցնել անմի-  
ջապէս»:

Տղան, խնդալից, հպարտ էր անոր համար որ պի-  
տի նուագէր մեծ արուեստագէտներու հետ եւ բաւա-  
կան բազմաթիւ ունկնդիրներու առջեւ. ուստի մեծ  
խնամով յարեց, յարդարեց իր ջութակը եւ երկրորդ  
մասին մէջ՝ ընկերակցեցաւ Շաքնէրի: Նախ, շատ մեղ-

մօրէն սկսաւ, յետոյ, խանդավառուած՝ արտաքերեց  
ա՛յնքան ճշգրիտ եւ ա՛յնքան կատարեալ ներդաշնա-  
կութիւն, որ Պրն. Շաքնէր հիացած կանգ առաւ ու  
անբարբառ՝ թողուց որ տղան մինակը կատարէ ըն-  
կերակցութիւնը միւսներուն հետ:

Ներկաները ափ ի բերան մնացած էին՝ այսպիսի  
հրաշալիք մը լսելով. եւ երբ հատուածն աւարտեցաւ,  
ամէնքը Վօլֆկանկի շուրջը բոլորուեցան ու շնորհա-  
ւորեցին. իսկ հայրը՝ տրախութենէն լալով՝ բազուկ-  
ներուն մէջ առաւ եւ համբուրեց զայն:

«Հրաշալի՞ է», կը գոչէր ամէն մարդ, «անհաւա-  
տալի՞ է»:

— Ուրկէ սորվեցար ջութակը, հարցուց Մօցարդի  
հայրը:

— Միհակս վարժութիւն ըրի, պատասխանեց աղ-  
դան:

— Այս պզոտիկ ջութակին վրայ:

— Բայց այո՛, սքանչելի է անիկա եւ՝ եթէ ներէք,  
առաջին ջութակին մասն ալ կը նուագեմ:

— Ինչպէս պիտի համարձակէիր Պրն. Վէնկի ներ-  
կայութեան...:

— Հիմա, ըստ ջութակահարը, կարծեմ թէ ամէն  
բանի կարող է այս տղեկը. տեսնե՞նք, փորձենք զինքը:

— Բայց այս առաջին մասը խիստ դժուար է,  
նոյնիսկ տաղանդաւոր բազ երաժիշտի մը համար, դի-  
տել տուաւ հայրը:

— Թողէ՛ք որ նուագէ» կը պոռային ներկաները:

Փոքրիկն Մօցարդ զարմանալի ճարտարութեամբ  
ու նըբութեամբ կրցաւ յաջողիլ իր փորձին մէջ: Կա-  
տարեալ յաղթանակ մը եղաւ այդ յաջողութիւնը:  
Հայրը չէր կրնար հաւատալ իր ականջներուն. իրեն

այնպէս կը թուէր թէ, անծնատուր եղած է զգայախարութեան: Ինչպէս իր պզտիկ Վօլֆկանկը՝ դեռ չսորված ջութակին կանոնները, կընա՞ր արուեստագէտի մը պէս գործածել այդ նուագարանը:

«Հքա՛շք է,» կը կրկնէր.

—Ո՛չ, յարեց Վէնկլը, ասիկա յայտնութիւնն է մեծ հանճարի մը, որ մեզ ամէնքս պիտի գերազանցէ:»

Դէպքը, զոր պատմեցինք, տեղի կ'ունենար Լէօբօլտ Մօցարդի տունին մէջ, ի Սալցպուրկ, Աւստրիա, ուր ան կը սիրէր հաւաքել երբեմն քանի մը բարեկամներ, արուեստագէտ կամ երաժշտութեան սիրահար, մտերմիկ համերգներ տալու համար:

Լէօբօլտ Մօցարդ, շատ ուսեալ մարդ եւ խիստ նշանաւոր երաժիշտ, առաջին ջութակահար էր Սալցպուրկի մատուիին մէջ: Իր որդին, Վօլֆկանկ Մօցարդ, 1756 յունվար 27ին այս բաղաքը ծնած, մանուկ հասակին հօրը միջոցաւ հետամուտ եղած էր երգողութեան կանոններուն ու կը հետեւէր մանաւանդ յարադաշնակի (օոկ) նուագածութեան:

Կը պատմուի թէ երեք տարեկանին՝ փոքրիկի Մօցարդ կը զանար արդէն յարադաշնակին վրայ եղանակներ նուագել:

Իրեն կը սորվեցընէր քոյրը Մարիամ-Աննա, իրմէ հինգ տարու աւելի մեծ, արդէն յառաջադէմ երաժշտական արուեստին մէջ՝ զոր կ'ուսանէր իր հօրը ճարտար առաջնորդութեամբը:

Երբ ան իր դասերը կ'առնէր, դեռատի Վօլֆկանկ, անոր քով կեցած ամենամեծ ուշադրութեամբ կը հետեւէր անոր մատներու շարժումներուն եւ, երբ չորս տարեկան եղաւ, մեթոտիկ կերպով սովորեցաւ երաժշտութիւնն եւ յարադաշնակ: Անքան անհանդարտ

էր որ պէտք կ'ըլլար զսպել իր եռանդը: Քիչ ժամանակէն կատարելապէս սորվեցաւ այն երաժշտական կտորները զոր կը նուագէր իր քոյրը եւ ուրիշ կտորներ՝ զոր հայրը կը յօրինէր անոր համար:

Մնաց որ, այն տարիին մէջ ուր շատ տղաքներ հազիւ կրնան խօսիլ ու իրենց միտքը բացատրել դիւրապէս, ինքն ալ կը զանար յօրինել այլազան բաղդրութիւններ (մրմնջերգեր):

Օր մը, ճաշարանի սեղանին վրայ հակած, իր առջեւը ցիրուցան, ունէր երաժշտական թղթի շատ մը թերթեր: Զբաղած էր անոնցմէ մէկը լցորնել աւելի կամ նուազ ընթեռնելի ծայնանիշներով, երբ հայրը ներս մտաւ իր բարեկամին, Շաքնէրին հետ:

«Ինչո՞վ կ'զբաղիս» հարցուց լէօբօլտ Մօցարդ զաւկին քովն երթալով:

Սա, խիստ շիտթած՝ ուզեց պահել իր թերթերը, բայց շատ ուշ մնացած էր:

«Կը յօրինեմ, ըսաւ տղան, երաժշտական կտոր մը՝ զոր քոյրս պիտի նուագէ յարադաշնակին վրայ:

—Ցուցո՞ւր նայիմ զրածդ:

—Ա՛հ, չեմ համարձակիր, աշխատութիւնս դեռ չեմ աւարտած:

—Հոգ չէ, տո՛ւր. քեզի պէս տղեկ մը պէտք է սիրուն բան մը շինած ըլլայ:»

Հայրը կը գրաւէ թուղթը, բայց կարծես բան մը չի հասկնար երաժշտական սեւ, ճերմակ, կեռ, կրկնակեռ ծայնանիշերու շփոթ խառնուրդէն որուն մէջ, ասդին անդին կը տարածուէին մելանի շատ մը այլանդակ բիծեր:

«Սա նայէ, ըսաւ ծաղրանքով մը Լէօբօլտ Մօցարդ իր բարեկամին, հէյ, չորս տարեկան բազ երաժիշտը:»

Շաքնէր ինքն ալ սկսաւ սրտանց խնդալ :

«Ա՞հ, զարմանալի՞ պիծակ!» կը կրկնէր՝ ջանալով գուշակել՝ ծայնաշարերուն վրայ գրուած խազերը :

Յանկարծ, ապշահար մնաց, անիկա լուծած էր երգամաս մը այս տարօրինակ երկասիրութիւնէն եւ անոր մէջ գտած էր հանճարեղ ներշնչումի մը նշանները:

«Ել մի ծաղրեր, լսու իր բարեկամին, ինչ որ դուն անիմաստ ցափոտուք մը կը համարես՝ ունի արժէքը երաժշտական երկի մը, որ լաւ լուցուած է եւ զարմանալի միթոտով մըն է գրուած :

Հայրը նորէն ծեռք առաւ թուղթը եւ համոզուեցաւ թէ Շաքնէր իրաւունք ունէր. երաժշտութիւնը ընդածին էր Վոլֆկանկ Մոցարդի մէջ, ինչպէս երկրաշափութիւնը՝ Բասգալի մէջ :

## Բ. ՍԻՐՈՒՆ ՄԾՆԸԸՆՄԲՈՒԹԻՒՆ ՄԸ

Վոլֆկանկ աշխոյժ եւ գուարթաբարոյ տղայ մըն էր. կը սիրէր գուարհանալ իրեն տարեկից տղոց ընկերակցութեամբ. բայց մեծ լրջութիւն ու խոհականութիւն ցոյց կուտար անմիջապէս որ աշխատութեան սկսէր. Մանաւանդ սիրազեղ ու խիստ զգայուն էր, Խորին սէր ու մեծ յարգանք կը տածէր իր մօրը, Սննա Բէրտլինայի նկատմամբ եւ ամէն առիթէ օգուտ կը քաղէր հաճելի ըլլալու համար անոր :

Օր մը (երբ տակաւին տասը տարու չէր եղած) իր քրոջն ըստաւ.

«Գիտե՞ս, Մարիամ-Աննա, ութը օրէն, մեր սիրելի մայրիկին ծննդեան տարեգարձն է:

— Այո՛, իմ պզտիկ Վոլֆկանկս, ինչո՞ւ համար կ'ըսես ինձի ատիկա :

— Որովհետեւ կ'ուզեմ, այս առթիւ, մեծ անակընկալ մը ընել անոր :

— Բայց այնչափ գրամ չունինք որ անակնկալի մը համար՝ չափազանց ծախը ընենք:

— Ա՞հ, ատանկ բան չիմ խորհիր ես: Տե՛ս, այդ նպատակով յօրինած իմ բազմամասն երգի կտոր մը, զոր պիտի ցոյց տամ քեզի. քու կարծիքդ անոր մասին պիտի յայտնես ինձի:»

Նատաւ յարադաշնակին առջև եւ նուազեց քանի մը եղանակ որոնց վրայ հիացաւ աղջնակը: Տեսակ մը խմբերգ էր որ իր ամբողջութեանը մէջ կատարեալ ներդաշնակութիւն մը կ'արտաքրէր:

«Եա՛տ լաւ է, շա՛տ սիրուն է. փոքրիկ Վոլֆկանկս:»

— Մայրիկին տօնին համար գրեցի նաեւ բառեր որոնք լաւ կը յարմարին այս խաղերուն:

— Լա՛ւ. բայց ո՞վ պիտի երգէ այս բառերը. ո՞վ պիտի կրնայ ի գլուխ հանել այս խմբերգը:

— Ես խորհեցայ այդ կէտը, եւ իմ պզտիկ ընկերներս սիրայօժար սորվեցան ինձի հետ երգն ու խոսքերը. երէկ իրիկուն փորձ ըրինք Շարլ Հունտէրի տանը մէջ եւ կը վատահեցնեմ զրեզ թէ զոհ մնացի ես:

— Ա՞հ, եղբայր, շատ կը փափաքէի լսել այդ երկասիրութիւնը:

— Լա՛ւ. Այս իրիկուն Շարլ Հունտէրի տունն եկար. հոն աղուոր յարադաշնակ մը կայ. ընկերներս խոստացան այնտեղ գալ՝ խմբերգին կրկնութիւնն ընելու: Երբեք պիտի չհամարձակէի մեր սիրելի մայրիկին առ-

զեւը երգիլ տալ զայն՝ քու կարծիքդ չառած անոր մասին»:

Իրիկունը, Մարիամ-Աննա, ներկայ եղաւ ժամադրութեան եւ հիացաւ ա'յնքան մատաղատի տղու մը ստեղծագործութեանը վրայ: Հաւ մարզուած եւ մեթոտով առաջնորդուած ընկերներ՝ համանուագ ու ներդաշնակ երգեցին այն խմբերգը որ լի էր իսկատիպ դրոշմով:

«Օ՞հ, մայրիկը որքա՞ն երջանիկ պիտի զգայ ինքնքը, աղաղակեց աղջնակը,

— Հապա հայրինկը: Ի՞նչ պիտի ըսէ, հարցուց փոքրիկ երգահանը, տեսակ մը մտմտուքով:

— Հանդարտ եղիր, ա՞ն ալ շատ գոհ պիտի մնայ, վասնզի ո՛չ մէկ տղայ՝ հազիւ երկու տարի դաս առնեէ հոռը, կարող պիտի ըլլար այսքան զեղեցիկ գործ ը ստեղծել:

Տօնախմբութեան օրը, կէս օրէ յետոյ, Մօցարդեան ընտանիքին անդամները, բազմաթիւ բարեկամներով, հաւաքուած էին սրահին մէջ՝ շնորհաւաւորելու համար Տիկին Մօցարդը. անոնց մէջ կը գտնուէին համբաւաւոր արուեստագէտներ, ինչպէս Վէնկլ եւ Շաքնէր, երբ յանկարծ, մօտակայ սենեակի մը մէջէն, լուեցան թարմ ու պատանեկան ծայներ:

«Ի՞նչ է աս, կը հարցնէ Լէօբոլտ Մօցարդ:

— Մտիկ ըրէք, մաիկ ըրէք» կ'ըսէ Շաքնէր:

Խմբերգը քանի՛ կը ծաւալի, կը պարզուի, ա'յնքան յուզումը կը տիրէ բոլոր ներկաներուն վրայ:

«Սքանչելի՛ է», կ'աղաղակէ Վէնկլ:

— Խօսքերը շատ զեղեցիկ են, կ'ըսէ ունկնդիրներէն մէկը:

— Իսկ երաժշտութիւնը զմայլելի՛ է» կ'աւելցնէ Շաքնէր:

Լէօբոլտ Մօցարդ եւ իր կինը հասկցած էին. անուշ արցունքներ կ'ողողէին իրենց դէմքը:



«Եղբայրս է որ հեղինակած է եղանակը եւ անոր բառերը»

«Վօլֆկանկին է», կը պոռային անոնք. բայց ո՞վ կըցած է անոր օգնել այս երկասիրութեանը մէջ:

—Մինակը յօրինած է զայն, յայտարարեց Մարիամ-Ալմասն, ինքն է, եղբայրս է որ հեղինակած է երգը, խօսքերը եւ պատրաստած է խմբերգը՝ մայրիկին տօնին համար։»

Սմէն մարդ կը վազէ քովի սենեակը. կը զրկեն մանուկ երաժշտը. ծնողը իրենց սրտին վրայ կը սեղմեն եւ խնդալից կը տօնեն երգչախումբին տղաքը, որոնք անոր բարեկամներն էին։

## Գ. ՄԵԽԱՎԵՎՆ ՎԱՐՄԱՎԱՐԳՈՒԹԻՒՆ ՄԵ

Ինչպէս արդէն ըսինք, Վօլֆկանկ Մօցարդի հայրը ամենամեծ խնամով կ'զբաղէր իր որդւոյն երաժշտական դաստիարակութեամբը, Յանախ անոր համար կը յօրինէր երաժշտական կոորներ զորս տղան կը նուազէր զարմանալի դիւրութեամբ. օր մը, հայրը նըւազախաղի մը խօսքերը շարադրեց նիւթ ունենալով Հազար ու մէկ գիշերներու մէկ պատմութիւն, այն է Քնացողը որ կ'արթնեայ ատկէ շատ շահազրդուած էր մանուկ Մօցարդը։

Այս տղան վեց տարեկան եղած միջոցին, քանի մը քաղցր երգեր յօրինեց այս նիւթին վրայ, եւ առտու մը, նայիս՝ գաղափարն ունեցաւ՝ իր ընկերներուն հետ, ներկայացնել այս պատմութիւնը յանպատրաստից կազմուած թատերաբեմի մը վրայ։

Մերձակայ տուներէն քանի մը տղաք, որոնց երգի ու երաժտութեան ճաշակը ներշնչած էր մանուկ արուեստագէտը, շատ անգամ կուգային մտիկ ընելու զայն, երբ ան վարժութիւն կ'ընէր իր պղտիկ զութակին վրայ։

Օր մը Վօլֆկանկ կ'ըսէ անոնց։

«Հայրիկս ինծի պատմեց ու զրեց սիրուն պատմութիւն մը որով կարելի է դիւրաւ շինել երգախառն զուարենալի կատակերգութիւն մը։»

—Ա՛ն, շատ պիտի սիրէինք մենք զայն, աղաղակցին տղաքը, ըսէ մեզի ո՞րն է այդ պատմութիւնը։

—Ահաւասիկ. պատմութեան եղելութիւնը տեղի կ'ունենայ Պաղտատ քաղաքին մէջ ուր կը թագաւորէր համբաւաւոր խալիքան, Հարուն-Էլ-Բաշիտ։

—Այն, զիտինք. ան՝ որ կը ծպտէր եւ իր մեծ վէզիրին, ծափէրին հետ քաղաքին մէջ, ամէն կողմ, կը պտըտէր։

—Ճիշդ ատ է։

—Եւ իր պաշտօնակալը Մէսրուր...

—Նոյն ինքը։

—Ստոր արկածները մենք կարդացած ենք մեր վէպերուն մէջ։

—Ուրինն, մտիկ ըրէք. իրիկուն մը, Հարուն-Էլ-Բաշիտը, իր մեծ վէզիրին ծափէրին ու իր պաշտօնակալին, Մէսրուրի, հետ, ծպտած էր, որպէսզի այցելէ Պաղտատ քաղաքը եւ հասկնայ թէ իր հրամանները ճիշդ կը կատարուէին։ Իր պալատին ճիշդ գէմը, նըստարանի մը վրայ տեսաւ երիտասարդ մը որ հիացումով կը զիտէր խալիքաներուն բնակարանը եւ խորին հառաշանքներ կ'արծակէր։

«Ի՞նչ ունիք, բարեկա՛մ, հարցուց խալիքան. շատ վշտակից կ'երեւաք։

—Օ՛հ, կը խորհիմ միայն երգանկութեանը վրայ այն մարդուն որ սա պերճաշուք պալատին մէջ կը ըընակի։ Ան ուզածին չափ ոսկի ու բազմաթիւ ծառեր ունի. կը վայելէ երկրային ամէն տեսակ հանոյք, մինչ-

գեռ ես, Հասան, տաժանելի կեանք մը կ'անցընեմ իմ խեղճ մօրս հետ եւ, հակառակ աշխատութեանս, հազիւ թէ քիչ մը բան կը շահիմ՝ օրը օրին բոյսի մը պէս ապրելու համար:

—Մի կարծէք, բարեկա՞մս, թէ երջանկութիւնը կը կայանայ շատ դրամ ունենալուն, բազմաթիւ ծառաներու տէր ըլլալուն եւ պալատի մէջ բնակելուն մէջ։ Թերեւս այն խալիֆան որուն վիճակին կը նախանձիք դուք, ծեր երեւակայած ամէն ուրախութիւնները չունի։

—Ինչպէս, օտարական պարոն, խալիֆա մը միթէ կատարելապէս երջանիկ չ'ըլլա՞ր, Կեանիքս մնացած օրերը ես սիրով կը զոհէի, եթէ կարենայի երեք օր միայն անոր տեղն ըլլալ։

—Օ՛ն, կը տեսնեմ թէ շատ վիշտ ունիք դուք այսօր։ Ես Մուսուլի հարուստ վաճառական մըն եմ. Պաղտատը այցելելու համար առաջնորդի մը պէտք ունիմ։ Եթէ կ'ուզէք այս ծառայութիւնը ընել ինձի, վառատ կը վիճարեմ։

—Ամենայն հաճութեամբ, պատախանեց Հասան։

—Ան ատեն, ծեզ կը տանիմ նախ քաղաքին ամէնէն լաւ պանդոկը. հոն կը ճաշենք բարեկամներուս հետ, յետոյ մեր մէջ կը կարգադրենք գործը։

Խալիֆան ցած ծայնով քանի մը բառ ըսաւ ծափէրին եւ Մէսրուրին, եւ ամէնը մէկ գացին մօտակայ պանդոկ մը, ուր պատուական ճաշ մը մհծարուեցաւ իրենց։ Մինչդեռ Հասան կը խօսէր խալիֆային հետ, չի նշմարեց որ ծափէր փոշի մը կը լիցնէր իր գաւաթին մէջ։ Երիտասարդը քիչ մը վերջ քնացաւ խորունկ քունով մը եւ Հարուն-Էլ-Ռաշիտ հրաման ըրաւ որ զայն իր պալատը տանին։

«Կ'ուզէմ, կ'ըսէ միապետը, այս խեղճ մարդը ըը-

ժշկել իր վառասիրութենէն։ Վաղը առտու արթըն-նալին անմիջապէս հտքը, անոր հետ պիտի վարուիք իբր թէ խալիֆան ի՞նք եղած ըլլար։ Պալատին ամէն պաշտօնակալներուն ու ծառաներուն հրահանգ տուէք որ իմ ամէնէն գեղեցիկ հագուստներս հագցնեն անոր եւ կատարեն անոր կամքը որպէս թէ իրավիս ան եղած ըլլար Հաւատացերոց իշխանը։»

Խալիֆային հրամանները ամենամեծ նշդութեամբ կատարուեցան եւ Հասան շատ զարմացաւ, երբ արթըննալով, ինքզինքը գտաւ սքանչելի պալատի մը մէջ, զջապատուած ծառաներով, որ իրեն բերին մետարսէ ոսկեճամուկ հագուստներ։

Նախ կարծեց թէ գիւթական երազ մը կը տեսնէր, եւ միակ վախն այն էր որ մի՛ գուցէ ողը ցնդէր անիկա շուտով։ Բայց, երբ նախարարները եւ պաշտօնակալները եկան իր հրամանները խնդրելու, եւ անոր տուին տեղեկութիւններ իր կայսրութեան վրայ, անիկա պոռաց։

«Ո՞ւր եմ ես։ Զիս ո՞վ կը կարծէք։


—Բայց, տէր, դուք ծեր պալատին մէջն էք. դուք խալիֆան էք, Հաւատացերոց պետը։

—Ինձին կը թուի մանաւանդ թէ կ'երազեմ։ Օ՛ն, կսմթեցէք ականջօ, ըսաւ պաշտօնակալներէն մէկուն, որպէսզի տեսնեմ թէ արթո՞ւն եմ։

Պաշտօնակալը այնքան ուժով կսմթեց ականջը որ արխին ցայտեց եւ Հասան ցաւազին ճիչ մը արծակեց։

«Այո՛, իրաւ արթուն եմ, ըսաւ, բայց ինձի կուգայ թէ երէկ՝ Հասան անունով խեղճ թշուառական մըն էի ես։

—Զեր վեհափառութիւնը լաւ չէ քնացեր, յայտարարեց արքունիքին բժիշկը՝ պատուիք համար է որ մըտ-



քերնիդ քիչ մը խուզած է եւ յիշողութիւննիդ ալ այլազան։ Բայց շուտով կ'անցնի այդ վիճակը։»

Հասան ջնամարձակեցաւ պնդել եւ ինքն իրեն ըստ։

«Այո՛, յիշողութիւնս կորսնցուցեր եմ. բայց պարտաւոր եմ ընդունելու թէ ես եմ միակ ու ճշմարիտ խալիֆան։»

Նատ օրեր, բացարձակ իշխանութեան մը տիրացաւ. պարտաւորուեցաւ դատաստան տեսնել, ունկընդութեան համար մարդ ընդունիլ. նախարարաց տեղեկագիրները լսել, առոտուընէ մինչ եւ իրիկուն, եւ, երբ վայրկեան մը պարապ ժամանակ կ'ունենար ճաշելու համար, բժիշկները իր աջ ու ծախս կողմերը նըստած՝ կ'արգիլէին սիրած կերակուրներէն ճաշակելու, պատրուակելով թէ անոնք կը վնասէին առողջութեանը։

«Վերցուցէք այս պնակը»,» կը հրամայէր բժիշկը. «անմարսելի է։»

— Բայց ես շատ կը սիրեմ զայն, կ'ըսէր Հասան։

— Ո՛չ, տէր, ձեր առողջութիւնը խիստ թանկագին ժողովուրդին համար, մեր պարտքն է՝ նոյն իսկ ձեր կամքին հակառակ՝ պահել զայն։»

Այս արգելքները այնքան կրկնուեցան որ խեղճ Հասան հազիւ պնակ մը աղցան կ'ունենար իր քաղցն անցընելու, բայց չէր համարձակեր բարկանալ, խորհելով թէ խալիֆա մը պարտաւոր էր ճկիլ, համակերպիլ այս պահանջումներուն։

Անոր իմաց տուին նաեւ թէ դաւադրութիւն մը լարուած էր իր անծին դէմ եւ թէ ոճրագործներ կը պատրաստուէին սպաննել զինքը, եթէ դուրս ելլէր պալատէն։ Որովհետեւ բաջասրութիւնը կեղծ խալիֆային գլխաւոր առաքինութիւնը չէր, յարատեւ սարսափի մատնուած կը մնար միշտ։

«Պահապաններուս թիւը կրկնապատկեցէք, կը հրամայէր, եւ թող մի՛ տաք որ մէկը մտնէ պալատէն ներս։»

— Բայց, տէ՛ր, դիտել կուտար նախարար մը, ժողովուրդը՝ ըստ սովորութեան՝ ձեզի կ'սպասէ որ երթաք արդարութիւնը ի գործ դնէք մեծ մզկիթին առցեւ։

— Ո՛չ, ո՛չ, դուրս ելլել չեմ ուզեր։ Ոճրագործներու հարուածներուն ենթարկուիլ չեմ փափաքիր ես։ Կրօնապետը թող փոխանորդս ըլլայ։

Վերջապէս, ան երգանիկ ըլլալէ շատ հեռի էր, եւ, իրիկունը, այնքան յոգնած եւ մտահոգ կ'ըլլար որ գիշերը անքուն կ'անցընէր։

«Մհ, կ'ըսէր, շատ երգանիկ էի ես երբ խեղճ Հասանն էի։ Գոնէ ազատ էի. իրաւ հաց ու պտուղ միայն կ'ուտէի, բայց ուզածիս պէս կը ճաշէի ախորդակիս համեմատ եւ վախ չունէի թէ օր մը չէ օր մը կ'իյնամ չարագործի մը դաշոյնին տակ։»

Ուստու մը, ինքզինքը գտաւ իր փոկէ անկողնին վրայ, մայրիկին համեստ բնակարանին մէջ. պալատ, նախարար, պաշտօնակալ, սպասաւոր, ամէնն ալ անհետացած էին։

«Երազ մը տեսայ, գոչեց, գէշ երազ մը։ Մհ, որչա՞փ երգանիկ եմ որ պարզ Հասանը կը դառնամ նորէն։ Այսուհետեւ, այլեւս պիտի չնախանձիմ խալիֆային երգանկութեան եւ գոհ պիտի ըլլամ իմ վիճակէս։»

Հարուն-էլ-Բաշիտի կողմէն, ծափէրը բերաւ ոսկելից պարկ մը տուաւ ազնիւ երիտասարդին եւ հասկըցուց թէ ի՞նչ կատակ ըրած էր իր տէրն անոր։

«Պիտի երթամ խալիֆային ոտքերը համբուրեմ,

քսաւ Հասանը, շնորհակալ ըլլալու համար իր ճոխ նըւէրին, եւ, մանաւանդ, այն դասին համար զոր տըւաւ ինծի եւ որով վերստին ստացայ ևս երջանկութիւն եւ իմաստութիւն».

Վոլֆկանկի բարեկամները խորին ուշադրութեամբ մտիկ ըրած էին իր պատմութիւնը:

«Ահաւասիկ, ըսին անոնք, շատ սիրուն պատմութիւն մը: Բայց ինչպէս պիտի կրնանք հոս ներկայացընել զայնւ»

Պատիկ երաժիշտը զանոնք առաջնորդեց իր հօրը պարուէզին խորը եւ, պուրակի մը սուտքին առջեւ, անոնց ցոյց տուաւ բոլորովին բնական տեղ մը, որ կանանչներուն տակ շատ յարմար էր թատերաբեմի: Ծառատունկերը հաճելի կամար մը էր ծեւացնէին, եւ, ազ ու ծախ, ծաղկալի թաւուտներ անոր ամէնէն գեղեցիկ, բաղձալի շրջազարդը կը յօրինէին:

«Ահա՝ մներ թատրոնը» յայտարարեց Վոլֆկանկ:

Ընկերները խանդավառուեցան եւ իրեն որիշ բան չմնաց այլեւս, բայց միայն ընտրել զանոնք որոնք Հարուն-էլ-Ռաշիտի, Ճաֆէրի, Մէսրուրի եւ Հասանի դերերը պիտի կատարէին: Գալով պաշտօնականներուն եւ ծառանիերուն, դիւրին եղաւ որոշել զանոնք:

«Հապա դւն», հարցուցին բարեկամները, «դուն ինչ դեր պիտի ունենաս:»

—Ես, զութակս պիտի նուազեմ, եւ ի հարկին՝ պիտի առաջնորդեմ ձեզ:

Կատակերգութեան շարայարումը, անոր բնմադրութիւնը շատ պարզ բաներ էին: կը բաւէր միայն հետեւիլ պատմութեան ընթացքին զոր դիւրին էր հասկրնալ եւ միտք պահել, եւ զար, Մօցարդին հայրը տղոց դիւրամատչելի ըրած էր: Փոքրիկ թատերախալլ ներ-

կայացուեցաւ մեծ աշխուժով ու ճշդութեամբ: Բայց նշանաւոր եղաւ մանաւանդ յաջողութիւնը Վոլֆկանկի որ, իր պատիկ զութակին վրայ, յանպատրաստից նըւագեց մէկէ աւելի եղանակներ, որոնք սքանչելի կերպով քաղցրահնչիւն էին ու կատարեալ: Ծնողներ եւ բարեկամներ, որոնք կրցան ներկայ ըլլալ մանկական այս խաղին՝ հիացան մանկատի զութակահարին վազահաս տաղանդին վրայ,

## Դ. ԲԱՐԵԴԻԿ ՆԵՐԴԻՎՈՒՄ ՄԸ

Վոլֆկանկ վեց տարեկան էր եւ իր քոյրը, Մարիամ Աննան, տասնը մէկ տարեկան երբ անոնց հայրը ըմբռներով այն օգուտները զորս կրնար քաղել այնքան հրաշալի կերպով օժտուած այս երկու տղումին, 1762 թուականին ծեռնարկեց երկար ճամբորդութիւն մը կատարելու եւրոպայի մէջ, ծանօթացնելու համար իր փոքրիկ հրաշալիքները:

Այն ժամանակները, սովորութիւն կար արուեստագէտներուն մէջ որ այսպէս քաղաքէ քաղաք եւ արքունիքէ արքունիք ճամբորդէին, հրահանգելու իշրենց տաղանդները եւ՝ եթէ կարելի ըլլար, փառք մը վաստկելու: Բայց Լէօբուտ Վոլֆկանկ աւելի բարձր նպատակ մը ունէր. կ'ուզէր կատարելազործել իր զաւակներուն արուեստագիտական դաստիարակութիւնը, անոնց ճանչցնելով ամէնէն համբաւաւոր երաժիշտները՝ ամէնէն հռչակաւոր կեդրոններու մէջ ունկնդիր ընելով զանոնք այդ երաժիշտներուն հրաշակերտներուն:

Իր պանդիստութեան ընթացքին, մանկատին Մօցարդ անդադար եղանակներ կը յօրինէր. իր երեւակայութիւնը կը գործէր միշտ եւ, երբ նոր՝ իսկատիպ եղանակ մը գտնէր, փութով եկեղեցի մը կը մտնէր ուր՝ երէցին արտօնութեամբ՝ երգեհոնին վրայ կը նուագէր իր վերջին յանպատրաստից երկասիրութիւնը:

Իրիկուն մը, ինսպրուք քաղաքին մէջ, ուր կը գտնուէր Մօցարդ իր լնտանիքին հետ, ըստ սովորականին դուրս ելած էր եկեղեցի երթալու եւ երգեհոնին վրայ նուագելու եղանակ մը որ կը յեղեղուէր իր մըտքին մէջ:

Բաւական ուշ էր ժամանակը, եւ բոլոր դռները գոցուած էին: Տղան դիմեց լուսարարին որ եկեղեցին մօտը կը բնակէր:

«Հաճեցէք բանալ գուռները,» խնդրեց անկէ, «կը փափաքիմ նուագել երգեհոնը:»

Լուսարարը, ապշած խնդրանքին վեց տարեկան տղեկի մը որ երգեհոնահարի հովիր առնելու յաւակնութիւնը ցոյց կուտար, սկսաւ խնդրալ.

«Ոյս ժամուն, պատասխանեց անիկա, մասնաւոր հրամանով մը միայն կը բացուին դռները եւ դուն այնքան դեռատի ես որ այդպիսի հրաման մը չես կըրնար ստանալ: Քու տարիքդ տղայ մը ինչպէս պիտի կրնար երգեհոն նուագել:

—Ահաւասիկ, ըսաւ Վօլֆկանկ, արտօնութիւն մը զոր եկեղեցին երէցը տուած է ինձի:

Իրաւ է, պատասխանեց լուսարարը, տոմսակը կարդաց ետքը, կրնաք վաղն առաւօտ գալ, դռները բաց կըլլան, բայց, այս իրիկուն, պէտք պիտի ըլլար լուսաւորել եկեղեցին եւ այդ բանը բացառիկ հրամանով մը միայն կրնամ ընել.

—Բայց, իմ լնտանիքս քաղաքէն կը մեկնի, վաղն առտու, եւ ես գիտեմ որ ծեր երգեհոնները ամբողջ Աւստրիոյ մէջ լաւագոյններն են. կ'աղաչեմ, թողէք որ ներս մտնեմ. կարճ միջոց մը միայն պիտի մնամ:»



Պատանին Մօցարդ չէր դադրեր հեղինակելէ

Լուսարարը անողոք մնաց եւ Վօլֆկանկ Մօցարդ, այս արգելքէն վշտահար, տխրօրէն նստաւ սահմանաքարի մը վրայ, դէմը այն գեղեցիկ շէնքին, ուր չէր կրնար գոհացում տալ իր ներշնչման:

Նոյն վայրկեանին տեսաւ որ բարձրաստիճան օրիորդ մը, ընկերակցութեամբ վարդապետին եւ մէկ

քանի պաշտօնեաներու դէպի մայր դուռը կու գար։ Լուսարարը, որ անմիջապէս կանչուած էր, սկսաւ շտագով բանալ եկեղեցին դուռները եւ օտարականներու խումբը մտաւ ներս։ Արովհետեւ մուտքը բաց կը մնար, Վոլֆկանկ չի վարանեցաւ. վճռաբար մտաւ շէնքին մէջ եւ առանց նշմարուելու սպրդեցաւ մինչեւ երգեհոններու թեմը։

Յանկարծ, մինչդեռ այցելուները զմայանքով կը դիտէին Մայր եկեղեցոյ սքանչելիքները, խիստ մեղոյշ, խիստ քաղցրանուագ ծայներ թնդացին կոթական բարձր կամարներուն տակ։ Երկնային երածըշտութիւն մըն էր գոգցես, որ ա՛ւ աւելի տպաւորիչ կը դառնար իրիկուան մենութեան եւ խորին լուռթեան մէջ։

Օրիորդը եւ իր ընկերները նախ կանգ առին, զարմացան, յետոյ յուզուած ու սքանչացած բաւական երկար ժամանակ, մտիկ ըրին այս խորհրդաւոր նշանակները, տեսակ մը վերացումով։

«Գերապայծառ, լսաւ օտարուհին վարդապետին, ուզած էր անակնկալ մը ընել ինծի. եւ ասկէ աւելի հանելի անակնկալ մը չէիր կրնար ընել։

—Տիկին, պատախանեց եկեղեցականը, հաւատացէք որ բնաւ մասնակցութեան բաժին չունիմ այն բանին մէջ որ, այս վայրկենիս կը կատարուի. անակնկալը այնքան մեծ է ինծի համար, որքան Զերբարձրապատուութեան համար։

—Ո՞հ, այն ատեն կը փափաքիմ նանչնալ այն արուեստագէտը որ խիստ սքանչելի տաղանդով մը կը նուագէ։

—Հիմա կը հասկնանք, յարեց վարդապետը։ Սնմիջապէս դէպի բեմը դիմեց եւ, վայրկեան մը

ետքը, Մարի Անդուանէդի առջեւ կը բերէր Վոլֆկանկը. վասնգի Աւտորիոյ կայսեր Ֆրանսուա Ա.ի աղջիկն էր որ կ'ալցելէր Մայր եկեղեցին, այն աղջիկը որ, ետքերը, Ֆրանսայի դժբախտ թագուհին եղաւ, ևու ժօդի կինը։

«Ահաւասիկ, լսաւ եկեղեցականը, պատիկ մարդը զոր գտայ վերը, երգեհոնին առջեւ։

—Ինչպէս, աղաղակեց իշխանուհին, իրաւ դուք էք, տղա՛ս, որ մնգի մտիկ ընել տուիք այս հրաշալի երաժշութիւնը։

—Անշո՛ւշտ, տիկին, բարեբախտութիւն մըն է ինծի համար որ նուագս կրցած է հանելի ըլլալ ծեղի։

—Եւ ո՞վ է այս վսեմ կոորին հեղինակը։

—Ե՛ս, տիկին։

—Դո՞ւք, պատիկ բարեկամա։

—Մյո՛, տիկին։ Հոգեհանգստեան պատարագի մը նուագամասն է զոր կը յօրինեմ, այս վայրկենին։ Ներշնչումը ցորեկին ունեցած էի. բայց, այս իրիկոն, մերժած էին խնդրանքս եւ եկեղեցին դուռները չէին բացած ինծի համար, ուստի ծեր անցքէն օգուտ քաղելով սպրդեցայ ներս, ելայ մինչեւ երգեհոնը։

—Հրաշալի՛ է, լսաւ արքիդքսուհին, կարծես թէ հրեշտակ մը իշած ըլլար երկինքէն։

—Անլուր բան է, աւելցուցին վարդապետը եւ պաշտօնակալները։


—Անուննիդ ի՞նչ է, հարցուց Մարի-Անդուանէդ։

—Անունս Վոլֆկանկ Մօցարդ է։

—Ո՞հ, արդէն լսած եմ ծեր համբաւի մասին. ուրախ պիտի ըլլամ եթէ Վիէննային անցնիք։

—Բայց, ինչպէս պիտի կրնամ հոն գտնել ծեղ, հարցուց տղան անվարան։

— Զիս կը գտնէք, երբ արքունիքը ներկայանաք, վասնզի գիտեմ թէ ծեր հայրը մտաղիք է քիչ ատենէն



«Թարի եղէք բանալու եկեղեցին դռները»

զձեզ հոն բերել։ Ուրեմն, ցտեսութիւն, պզտիկ բարեկամս»

Վոլֆկանկ, զմայլելի շնորհքով մը համբուրեց ծեռքը զոր իրեն կ'երկնցընէք իշխանութին եւ երբ այցելուներուն խումբը աներեւոյթ եղաւ, նորէն ելաւ մինչեւ երգեհոնին բեմը, ուր խանդավառութեան վայրկեանի մը մէջ, յօրինեց իր ամէնէն չնաշխարհիկ կտորներէն մէկը։

Այս անգամ՝ լուսարարը ազատ թողուց Մօցարդը եւ, անոր մեկնելու պահուն՝ աւելորդապաշտական յարգանքի մը արտայայտութիւններով առաջնորդեց զայն մինչեւ մայր դուռը։

## Ե. — ԿԱՅԱԵՐԱՎԱՆ ԱՐ ՔՈՒՆԻ ԲԻՆ ՄԵՀ

Վոլֆկանկ Մօցարդ՝ իր ծեռք բերած առաջին յաջողութիւններէն ետք գնաց Միւնիս եւ Լինց, ուր տիրացաւ մեծ համբաւի մը Եւրոպայի ամէնէն զօրաւոր արքունի իշխանները զայն հրաւիրեցին իրենց մօտ։ Ամէն մարդ կը փափաքէր լսել վեց տարեկան այս տրդան որուն տաղանդը կը հաւասարէր արդէն ամէնէն ծանօթ քաջ երաժիշտներու տաղանդին։

Այդ միեւնոյն տարին (1762) Մօցարդ եւ իր ընտանիքը գացին Վիէննա, ուր զանոնք ընդունելու փափաք յայտնած էր Ֆրանսուա Ա. կայսրը։

Վիէննայի դրներուն առջեւ շատ խիստ մաքսատուններ հաստատուած էին եւ պէտք էր շատ բարձր տուրքեր վճարել, քաղաք մտցնելու համար ճամբորդներուն նոյնիսկ շատ անհրաժեշտ գոյքերը։ Այդ տուրքերը չափազանց պիտի ծանրաբեռնէին մեր արուեստագէտներուն քսակը։ ուստի շանացին ամոքել մաքսաւորներուն խստութիւնը Վոլֆկանկ, տեսնելով որ

կարելի չ'ըլլար խօսք հասկըցնել այս անհամբոյք մարդոց, ծեռք առաւ իր պզտիկ ջութակը եւ անոնց նըււագեց ա՛յնչափ փայլուն ու ա՛յնչափ հնշուալուր եղանակ մը որ մաքսաւորները, այս տղեկին տաղանդէն հմայուած, առանց տուրք առնելու թողուցին որ անցնի իր ընտանիքը եւ քաղաք մտնի:

«Դացէ՛ք, ըսաւ մաքսաւորներուն պետք, ծեր մտից տուրքէն աւելին իսկ վճարեցիք դուք:»

Երբ Լէօբօլու Մօցարդ Ֆրանսուա Ա.ի արքունիքը ընդունուեցաւ իր երկու տղոջմոլ, կայսրը՝ մինչեւ նախասենեակը ընդ առաջ գնաց անոնց եւ փութաց փոքրիկ Վոլֆկանկը առաջնորդել կայսրուհի Մարի-Թէրէզին որ շրջապատուած էր իշխաններով եւ արքիդքսուհիներով.

Սմէնն ալ շատ սիրալիր ընդունելութիւն մը ըրին մատաղատի արուեստագէտին:

«Տղա՛ս, ըսաւ անոր կայսրուհին, քու սիրած եղանակներէդ հատ մը նուազէ մեզի:

—Յանապատրաստից եղանակ մը կը նուազեմ, տիկին, ծեզի համար.» պատասխանեց Վոլֆկանկ:

Իր կտրոի նուազումին մէջ այնպիսի արտակարգ շնորհ ու եռանդ ցոյց տուաւ որ Մարի-Թէրէզ՝ վերջին ծայր յուզուելով՝ իր ծունկերուն վրայ առաւ զայն եւ զգուաից սիրեց:

«Մքանչելի տղայ, կը կրկնէր ան. որքա՞ն որ տաղանդաւոր է, ա՛յնքան ալ սիրուն:»

Ետ դարձած միջոցին, Վոլֆկանկ, արքունիքի մոմազօծեալ տախտակամածին անվարժ սահեցաւ յանկարծ եւ ամբողջ երկայնքին փռուեցաւ ինկաւ: Արքիդքսուհիներէն մէկը աշխուժօրէն վազեց ու զայն վերցուց:

«Օ՞հ, որչա՞փ բարի էք» ըսաւ տղան: Յետոյ, աւելի մօտէն նայելով իշխանուհիին, մէկէն՝ զուարթագին ծայնով մը, գոչեց.

«Բայց, տիկին, կարծեմ թէ կը հանչնամ ծեզ: Զեզի էր որ հանդիպեցայ ինսպրուքի մէջ:

—Այո՛, ես եմ, պզտիկ բարեկամա:

—Օ՞հ, որքա՞ն բարեբախտ եմ որ նորէն կը տես-նեմ ծեզ: Զեմ մուցած ծեզ եւ կ'ուզեմ ծեզի հետ ամուսնանալ:»

Կայսրուհին, այս բառերը ըսելով, սկսաւ խնդաւ, եւ արքունիքն ամբողջ խնդաց իրեն հետ:

«Եւ ի՞նչ է պատճառը, հարցուց ան, որ կ'ուզես ամուսնանալ աղջկանս, Մարի Անդրուանէդին հետ:

—Վասն զի միծապէս երախտապարտ եմ ես ա-նոր: Անիկա, ինսպրուքի մէջ, շատ բարի եղած է ինձի հանդէպ եւ քիչ մը առաջ ալ զիս վեր վերցուց, մինչ-դեռ միւս իշխանուհիները, առանց երերալու իրենց տղէն, նայեցան ինձի:

Մարի-Անդրուանէդ իր բազուկներուն մէջ առաւ տղան եւ՝ անոր քաղաքափարութիւնը տաք համբոյրով մը եւ շնորհալի ժպիտով մը վարձատրեց:

## Զ. — ՄՈՅԱՐԴԻ ՅԵՂՋԱԿԱՎԸԸ

Տարի մը անցնելէ ետք Վիէննայի մէջ, ուր օրէ օր մեծացաւ Մօցարդի համբաւը, իր ընտանիքը ուղղուեցաւ դէպի Ֆրանսա: Սմէն քաղաքներուն մէջ ուրիշ պէտք եղաւ անցնիլ՝ երթալու համար Սալցպուրկէն Բարիզ, մատաղատի արուեստագէտը զարմացուց բոլոր ունկնդիմները իր փայլուն երեւա-

կայութեամբ եւ այն հիանալի դիւրութեամբ զոր ցոյց կրուտար՝ զութակի, դաշնակի եւ երգեհոնի վրայ յանպատրաստից խիստ գեղեցիկ համերգներ նուագելուն մէջ։

Իր համբաւը իրմէ առաջ հասած էր Բարիզ ուր խօսակցութեան ուրիշ նիւթ չունէին մարդիկ բայց եթէ այս տղան, որուն առջեւ կը նսեմանային արդէն երաժշտութեան ամէնէն հոչակաւոր փառքերը։

Կրիմ, որ Բարիզի մէջ նոյն ժամանակին ամէնէն գնահատուած քննադատներէն ու գրագէտներէն մէկն էր, հիստեւեալ բառերով կը ծանուցանէր (1763 Դեկտ. 1) մանկատի Մօցարդին Բարիզ ժամանումը. «Սալցպուրկցի եկեղեցւոյ երաժշտապետ մը, Լէօվոլդ Մօցարդ անունով, հոս հասած է իր երկու տղաքներով որոնք անստգիւտ սիրունութիւն մը ունին»։

«Իր աղջիկը, Մարիամ-Աննա, տանըմէկ տարեկան, շատ փայլուն կերպով կը նուագէ յարադաշնակ, բայց իր եղբայրը, Վոլֆկանկ, որ յառաջիկայ յունվարին եօթը տարեկան պիտի ըլլայ, այնքան տարօրինակ երեւոյթ մըն է որ մարդ գժոււր կը հաւատայ իր աչքերով տեսածին եւ իր ականջներով լսածին։

«Այս տղուն համար մեծ բան մը չէ ամենամեծ ճշտութեամբ նուագել իր փոքրիկ ձեռքերով ամէնէն դժուարին կտորները։ Ամէնէն անհաւատալին ա՛յն է որ այդ տղան՝ ժամ մը անընդհատ, զոյ կը նուագէ, եւ նոյն պահուն անձնատուր կ'ըլլայ իր հանճարի ներշնչումին եւ խել մը միսրալի զաղափարներու։ Ստեղնաշարի գործածութեան ա՛յնքան վարժ է որ երբ անձեռոց մը տարածելով վրան զայն ծածկեն աչքերէն, ան դարձեալ անձեռոցին վրայէն կը նուագէ միեւնոյն արագութեամբ եւ միեւնոյն ճշդութեամբ։»

Դեռատի արուեստագէտին նկատմամբ սքանչացումը խիստ մեծ եղած ըլլալու էր. քանզի իր ընտանիքը իբր սեղանակից ընդունուեցաւ Լուդովիկոս ԺԵ.Ի, այն պալատին մէջ ուր ամբան խիստ էր կարգուսարքը, եւ ուր ամէնէն մեծ իշխաններն իսկ դժուարաւ կընդունուէին արքայական տան մտերսիկ կեանքին մէջ։

Փոքրիկ Մօցարդը նստեցուցին Մարիա-Լէքզինսքա թագուհիին քովը որ անոր համար նուագ հանելի չեղաւ որչափ եղած էր Աւստրիոյ կայսրութիւն։

Դեռահասակ քաջ արուեստագէտը շատ անգամ կը հրաւիրուէր իր տաղանդը ի յայտ բերելու ազնուազարմ իշխաններուն եւ արքայընտիր նախարարներուն առջեւ։


Օր մը, այն ժամանակի ամէնէն ծանօթ նշանաւոր անձերու մէկ ժողովին մէջ նուագելէ ետքը, ծնողքին քով կը գտանար։ Երբ Բօն-Նէօֆէն կ'անցնէր, խումբ մը տղաք, որոնք գոլէմէն դուրս կ'ելէին, զարմանքով տեսան եօթնամեայ այս բգէզը, մանրիկ, քնքուշ, որ՝ լրջաղէմ նոր եղանակներ խոկալով, կ'անցնէր կ'երթար՝ զութակը թեւին տակ, իբրեւ երաժշտութեան վաղեմի ուսուցչապետ մը։

«Սա բգէզին նայեցէ՛ք, պօռաց դպրոցականներէն մէկը, հազիւ թէ կօշիկի մը բարձրութիւնն ունի հասակը՝ եւ կ'ուզէ հաւատացնել մեզի թէ զութակ նուագել զիտէ՛ արդէն։

—Ծիծաղաշարժ զութա՛կ մըն է անորը, ըսաւ ուրիշ մը։

—Դնա՛ կարդալ սորվէ ուրեմն, պօռաց երրորդ մը մանկատի երաժիշտին, թեւերդ այնքան կարճ են որ չես կրնար քու նուագարանիդ լարերը թրթուացընել։»

Եւ ամէնը մէկ կը խնդային ու կը ցատկուտէին  
տղեկին շուրջը որ վախ չէր ցուցներ:



«Ան մեզի կարծել տալ կ'ուզէթէ ինք արդէն շութակ ածել զիտէ»

Մանկական այս տեսարանէն գուարճանալով, ան-  
ցորդները կ'սկսէին կանգ առնել եւ կը ըջապատէին

աղմկարար խումբը, երբ, մէկն ի մէկ Վօլֆկանկ ու-  
սէն կը դնէ շութակը և լսելի կ'ընէ իր ամէնէն հ-  
ռանդու և ամէնէն յանկուցիչ կտորներէն մէկը։

Նախ, չարաճճի տղաքը կանգ առին զարմացած՝  
յետոյ ամէն մարդ՝ այս սքանչելի հրաժշտութենէն  
դիմուած՝ անպատում յուզումով մտիկ ըրաւ շութա-  
կահարը։

«Հրաշալի՛ է, կ'ըսէին ունկնդիրները. ճշմարիտ  
արուեստագէտ մըն է»։

—Անտարակոյս ան Վօլֆկանկ Մօցարդն է որուն  
վրայով կը խօսի ամէն մարդ, « կամացուկ մը հասկը-  
ցուց անցորդ մը»։

Տղաքը իրենց ծաղրածութենէն ամօթահար, եր-  
կիւղախառն յարգանքի ցոյցերով ըրջապատեցին Վօլֆ-  
կանկը, որպէս թէ հրաժշտութեան աստուածը. յան-  
կարծ յայտնուած ըլլար իրենց աչքերուն. յետոյ, խան-  
դափառեալ՝ տղան իրենց ուսերուն վրան առին եւ  
յաղթականօրէն զայն տարին մինչեւ իր բնակարանը,  
մինչդեռ ամբոխը կը ծափահարէր, յաղթահարուած  
այսքան արտակարգ տաղանդի մը ճառագայթումէն։

Որչափ տտին որ Մօցարդ Ֆրանսա բնակիցաւ,  
այնպիսի յաջողութեանց շարք մը ունեցաւ որ Սնգ-  
լիոյ թագաւորը, Փօրժ Գ., իր արքունիքը հրաւիրեց  
զայն։ Սյունեան զնաց Հոլանտա, յետոյ իտալիա։

Նարօլիի մէջ նուազածութիւն մը ըրաւ անհամար  
բազմութեան մը առջեւ, ուր կը գտնուէին երկրին ա-  
մէնէն ականաւոր արուեստագէտները։ Սյն պահուն  
ազ ձեռքին վրայ մատնի մը կը կրէր։ Աւելորդապաշտ  
ժողովուրդը չի կրցաւ հաւատալ թէ այսքան կատար-  
եալ նուազածութիւն մը բնական էր։

«Ասոր մէջ կախարդութէն կայ, կ'ըսէին։

—Այո՛, դիտել կուտային ոմանք, անիկա կը կրէ  
մատանի մը որ դիւթուած է անշուշտ:

—Պատճառն ա՛տ է անտարարակոյս որ այդպէս  
հրաշալի կերպով կը նուագէ:

—Մատանին թող հանէ, գոչեցին ամէնէն մոլե-  
սանդները, եւ տեսնենք թէ այն ատեն ալ պիտի կըր-  
նա՞յ ցոյց տալ միեւնոյն տաղանդը:»

Այս շշուկները կը համանին մինչեւ Մօցարդի ա-  
կանը. անմիջապէս կը հանէ մատանին եւ ներկանե-  
րէն մէկուն կը յանձնէ զայն: Այն ատեն իր նուագա-  
ծութիւնը կը շարունակէ ա՛լ աւելի կատարելութեամբ  
Սքանչացում եւ աննկարագրելի խանդավառութիւն մը  
կը համակեն ամէնքը ու հոչակաւոր երգահան մը կը  
գոչէ.

«Այս տղուն առջեւ, պիտի խաւարինք մենք ա-  
մէնքու»

Անհուն է Մօցարդին գործը եւ այլազան: Մարդ  
ի կրնար ըմբռնիկ թէ անիկա ինչպէս կրցած է երկ-  
նել այնքան հրաշակերտ գործեր, իր կարհատեւ կեան-  
քին մէջ: Իր գործերէն յիշենք միայն ամէնէն նշանա-  
ւորները: Խօսւենեն, Ֆիկարոյի հարսանիքը, դիւրուած  
արինը, Տիտոսի անջշաշարութիւնը, Տօն ժուանը եւ դեռ  
ուրիշ շատեր: Վիշննա դառնալուն, 1768ին, (12 տա-  
րեկան էր այն ատեն) յօրինեց՝ երկու արարուածով  
ծալլրաշարժ նուազախաղ մը, (օրեա-боուֆֆ) որով  
մասնաւոր կերպով շահագրգուածաւ ֆրանսուա Բ.  
Լայսը:

Քանի մը օրուան մէջ երաժշտութիւնն աւարտե-  
ցաւ եւ որոշուեցաւ ներկայացումը՝ կատարել կայ-  
սերական թատրոնին մէջ: Բայց Վիշննայի երաժիշտ-  
ները, նախանձելով այս մատաղ տղուն յաջողութիւն-

ներէն, երդում ըրին որ արգելք ըլլան թատերախա-  
ղին ներկայացման: Առաջին արարուածին, նուազա-  
խումբը, խուլ մեքենայութիւններէ գրգռուած, մեծ  
դժկամակութիւն ցոյց տուաւ եւ՝ հակառակ կայսեր  
ներկայութեան՝ սուրմելի կերպով նուագեց:

Մօցարդ, զայրացած, կայսեր օթեակը կը վազէ.

«Տէ՛ր արքայ, Կ'ըսէ, ինծի գէմ լարուած մեքե-  
նայութիւն մը կը զանայ նսեմացնել նուազախաղս:»

—Հիմա՛ կը հասկնան անոնք, կը պատասխանէ  
կայսըր:

Կանչել կուտայ իր զօրականները, եւ պաշտօնա-  
կալ մը կը զրկէ յայտարարելու նուազախումբի պե-  
տին թէ, եթէ իր երաժիշտները աւելի լաւ նուազեն,  
ծերբակալել եւ բանտարկել պիտի տայ զանոնք:

Այս սպառնափքը բաւական կը լայ կարգը վերա-  
հաստատելու: Խաղը՝ առանց ուրիշ միջադէպի՝ ներ-  
կայացուեցաւ եւ մեծ յաջողութիւն տնեցաւ:

Ասկէ զատ ուրիշ անգամներ ալ նախանձորդներ  
զանացին հարուածել այս հրաշալի հանճարը, բայց  
ամինն ալ դատապարտուեցան լուութեան, եւ ինչ-  
պէս բանաստեղծը կը գրէ.

Աևանածքը, իր ասպարեզին հետանուս,  
Լոյսի հեղեղներ կը քաիկը

Իր խաւարակը հայնոյիշներուն վրայ:

Մօցարդի յաջողութիւնները չփոխեցին իր համեստ  
նկարագիրը եւ երբեք սնապարծութիւն չներշնչեցին  
անոր: Ամէն պարագայի մէջ, անիկա ի յայտ կուգար  
երբեւ բարի, սիրակաթ անծ, անծնուէր եղբայր, յար-  
գալից եւ հլու որդի, առատածեռն իր ծնողաց հան-  
դէպ որոնք, հակառակ այնքան փառաց, կը մային  
միշտ նուազ բարեբախտ:

Միլանի մէջ, Մինրդատի ներկայացումէն ետքը, ուր ոսկի լուիներու մեծ գումար մը շահած էր (այն ատեն 14 տարեկան էր), վերստին դարձաւ Սալցպորկ եկաւ, հօրը յանձնեց իր խնայողութիւնները և չուզեց ոչ մէկ բան պահել իրեն համար: Բնծայած խնայողութիւններուն միացուց ընտանիքի անդամներէն ամէն մէկուն համար նուէր մը զոր ընտրած էր իր ճաշակներուն եւ իր փափարներուն համածայն:

Իդոմէնի ներկայացումը՝ Հռոմի մէջ, բազմաթիւ օտարականներ քաշած բերած էր. բոլոր եւրոպայի մէջ անոր վրայ կը խօսէին:

Վօլֆկանկի ծերունի հայրը, Լէօրոլու Մօցարդ, գալոտնապէս Հռոմ մեկնած էր Սալցպորկէն որպէսզի ներկայ ըլլայ իր զաւկին նոր յաղթանակին, բայց ժամանումը՝ իմաց տուած չէր անոր՝ չուզելով՝ այդ հանդիսաւոր վայրկեանին՝ խանգարել անոր գործը:

Սւացին արարուածը անլուր յաջողութեամբ կ'աւարտի. Մօցարդի հայրը, սրահին խորը ծածկուած, ուրախութենէն կուլայ, բայց, յանկարծ, Վօլֆկանկ կը նշմարէ զայն. կը վազէ, թեւերուն մէջ կը սեղմէ իր հայրը եւ պատուոյ տեղը կը բերէ ծափերուն մէջ հասարակութեան, որ յուզուած կ'արտասուէր:

«Երջանկութիւնս կատարեալ է այսօր, կը գոչէ Վօլֆկանկ, որովհետեւ հայրս կը վարձատրուի այս ի-րիկուն, այն դասերուն համար զորս տուած է ինծի եւ որոնց շնորհիւ միայն եղած հմ հս ինչ որ եմ:»

Պատուական սիրտ մը ունէր Մօցարդ եւ չէր կրնար մերժել խնդրուած ծառայութիւն մը, բայց ինքն ալ երբեմն նեղութեան մէջ կ'իյնար: Օր մը, իր պարտատէրները խստիւ կը պահանջէին իրենց առնելիքը եւ կ'սպառնային բանտարկել տալ զինքը եթէ ամենակարճ պայմանաժամու մը վճարում ընէր:

Նոր ամուսնացած էր եւ իր մանկամարդ կինը վերջին ծայր անհանգստութեան մատնուած էր այս վիճակին համար:

«Հոգ մի՛ ըներ, կ'ըսէ անոր Մօցարդ, նուազածութիւն մը կը յօրինեմ ու անոր հասովթովը գոհացում կուտամ պարտատէրերուս:»



■ Եսա պատարազը իմ յուղարկաւորութեանս պիտի ծառայէ:

Կը նստի յարադաշնակին առջեւ. կ'սկսի աշխատութեան, եւ ահա, անակնկալ կերպով, բարեկամ մը ներս կը մանէ:

«Բարեկամ, կ'ըսէ Մօցարդին, բանտարկութիւն կ'սպառնան ինծի պարտքի մը համար զոր այս վայրկեանին չեմ կարող վճարել, կրնայի՞ք արդեօր վճարել ինծի գումար մը զոր կը ջանամ մօտ ատենէն վերդարձնել ծեզի:»

— Սիրելի բարեկամս, կը պատասխանէ երաժիշտը, ես ալ ծեզի պէս՝ նեղ վիճակի մէջ եմ. սու մը անգամ չունիմ, պարտատէրերս կ'սպառնան եւ, ծեր

Ներս մտած վայրկեանին, պիտի սկսէլ եղանակի մը յօրինման որպէսզի քիչ մը գրամ շահէի ու օծիքս ազատէի:

Շատ վշտակրած կ'երեւար բարեկամը:

«Սպասեցէք, կ'ըսէ Մօցարդ յուղեալ, նախ քեզի համար բան մը կը յօրինիմ»:

Իր ներշնչմանը անձնատուր կ'ըլլայ, փոքր հրաշկերտ մը կ'ստեղծէ և կուտայ խնդրաբկուին, որպէսզի զայն տանի տպագրիչին որ միշտ պատրաստ էր սիրով բնդունելու Մօցարդին գործերը: Այսպէս միխթարած ու երջանկացուցած կը ճամբէ իր բարեկամը, եւ անկէ ետքը միայն անձին վրայ կը խորհի:

Տենդագին աշխատութիւնը, շատ մը զրկանիքներու առընթեր խանգարած էին մեծ արտեստագէտին առողջութիւնը: Իր մահէն քիչ ժամանակ առաջ, 1791ին, անձանօթ մը եկաւ գտաւ զայն:

«Կրնայի՞ք արդեօք, հարցուց անոր, զրել Հողեանկանական պատարազի երաժշտութիւն մը որուն մէջ գտնուէր այն երգամասը զոր՝ վեց տարեկան եղած ատենինիդ՝ յօրինած էք ենսպատրի եկեղեցիին մէջ:

— Ինչպէս իրազեկ եղեր էք այդ դէպին, հարցուց Մօցարդ՝ զարմացած:

— Գաղտնիք մըն է ատիկա զոր պէտք չէ յայտնեմ. կը պատասխանէ անձանօթը:

— Կը խոստանամ ձեզի զրել այդ պատարազը, ըստ երաժիշտը՝ հեռաւոր յիշատակէ մը եւ տեսակ մը նախազգացումէ յուղուած արգէն:

Նուազահիւր գործի կ'սկսի անմիջապէս, բայց քիչ օրէն ետքը, կը հրաւիրուի Բրակա երթալու՝ լէօփուտ Դ. կայսեր թագադրութեանը առթիւ. արքունիքին հրամանն է, չի կրնար մերժել:

Այն վայրկեանին երբ Բրակա երթալու համար կառք պիտի նստի, անձանօթը նորէն կ'երեւայ.

«Մուցա՞ք Հոգեհանգստեան պատարազը, կը հարցընէ արտեստագէտին:

— Զեմ մունար, միտք է. զրեթէ աւարտած է եւ վերադարձիս զայն պատրաստ կ'ունենաք:

Սւա՞ղ, վերադարձին, կը հիւանդանայ. այսու հանդերձ, կ'ուզի աւարտել պատարազը զոր խոստացած է, բայց կ'զգայ թէ կեանքն իրմէ կը խոսափի:

«Այս պատարազը իմ յուղարկաւորութեանս պիտի ծառայէ» կը գոյէ:

Որդարեւ, հազիւ թէ ժամանակ ունեցաւ զայն աւարտելու. մեռաւ 1791 դեկտ. 5ին, 36 տարեկան, եւ իր թազման հանդէսին էր որ երգուեցաւ այս պատարազը, իր հրաշակերտներուն ամէնէն համբաւաւորը եւ ամէնէն նշանաւորը: Ումանք պնդած են թէ անձանօթը՝ որ ա՛յնքան թախանձանօթ այս պատարազը պահանջած էր անկէ զրկուած էր Մարի-Անդուանէդի կողմէն, այն ատեն թագուհի Ֆրանսայի, որ երկու տարի ետք կառափնատին վրայ կը մեռնէր:

Հանճարեղ տղայ մըն է արդարեւ այն տղան ուրուն պատմութիւնը ըրինք, քանզի իր զվասւոր երկասիրութիւնները կ'սկսին իր պատանեկութենէն, նոյն իսկ իր մանկութենէն: Անոր գործերը զարմանալի են իրենց վայելութեամբ, իրենց քաղցրութեամբ. իրենց շնորհքով եւ այն անպատում հրապոյրով որ կը ճառագայթէ անոնցմէ առանց վնասելու համբգներու ազնուութեան ու մեծութեան:

2350

0041784



2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0011184

# ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ

«ՀՈՅ ԴՊԲՈՑԻ»

	Հ.թ.
1. ՀՕԳԱՅՈՒԹՅԱՆ ԸՆՏԵՎԵԼԵՐԸ (Սպառով)	
2. ՄԵԽ ԳԼՈՒԽԻ ՄՔ (1. 00.001.00)	15
3. ՓՈՎԵՐԻ ԺՈՂՈՎՐՁԵՐ	15
4. ՓՈՎԵՐԻ ՀԵՇՈՒԾՎՈՒԹՅՈՒՆ	10
5. ՀՕԳԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՇՈՒՐԻ ՊԱՏԼԻՔԱՎԱՐԴ	15

ԳԻՆ 15 ԴՐ